


8040, h, 0. 00503b4b

## ՀԱՅԻՑԻ ՕՐԵՐԵՆ




## ԲԵԶՊԵԿԱՆ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՂԱՅ

A decorative horizontal line with a stylized floral or leaf-like ornament centered at the bottom of the page.

4. ԹՈԼԻՒ

1912



## ՏԱՐՅԱԿ. Կ. Յ. ՓԱՇՈՅԵԱՆ

1999



302

# ԳՐՈՒԱԳ ՄԸ

U t r

## ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԵՆ



### **Semigr. (U.GU.SU.SHU.ESE) b**

1912

28 2169 4

42164-60

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Կրկնակի ձերբակալութեանց եւ բանտարկութեանց  
պատճեռով շատ դժուար եւ վիճակար եր մօս գիւտա-  
կարաներ եւ յուշահերթեր պահել: Ռևսի անուններու  
եւ քուականներու մոռացումբ անխուսափելիք է: մանա-  
ւանդ որ առ այժմ զտնուած տեղս ոչ մեկ աղբիւրի դիմե-  
րու հնարաւորութիւն չկայ:

Այդ պակասը կ'աւշատիմ յացնել վերջին պրակի  
յաւերւածին մեջ:

Թ.Ա.Փ.Ս.Ա.Խ.Ե.

# ԴՐՈՒԱԳ ՄԸ

## ՄԵՐ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՆ

## ԻՐ ԶՊԷՍ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՂԱՅ

կ. Պողոսյ Գումբ-Գալիսի Մայր վարժարանին մէջ  
յարանի էի իրեւ անհանգարա աշակերտ մը, բայց չար էի :  
Ծառ անգամ, դպրոցի երեկոյեան արձակութեան,  
մեր թաղեցի աշակերտները չուրծու հաւաքած, մօտակայ  
թուրք թաղերը պատերազմի կ'երթացինք, հաստիկակեց  
թուրք երախաններու գէմ։ Ճշմարիտ պատերազմ մըն եր,  
քարեր, բիբեր կը փոխանակուեին երկառուեք, վերքեր  
կ'սոսնացինք ու վէրքեր կուտայինք։ Կիրակի օրերը մեր  
բանտիկ ստուգայններով մեծ յարձակումներ կը գործէինք.  
թուրք երախաններն ալ յաձախ մեր թաղերու վրայ կը  
յարձակէին։ Այս պատերազմական վիճակը տարբիներ շա-  
րունակուած է։ Հայկական բանակին խմբավուոր ես էի . . . :

Գահիրէ Գաֆէ Շիշափ տէր Գառնիկ Սիրունեանը ,  
որ իս պասերազմական ընկերը եգած էր , 30 տարուայ  
բաժանուամէ մը յետոց երբ առաջին անգամ Եղիստոսի մէջ  
իրարու պատահեցանք , միը մանկական լիշտութիւններէն  
ու յուշերէն խօսակցութիւնն առաջին առարկան դարձա-  
միը այս կոխանները :

Ապագայ կեանքիս և գործունէութեանն նախասիրմերը շատ սրաց կը աւելուին իմ մանկական հոգեբանութեան երևոյթներուն մէջ :

Իսկ թշչական ուսանողութեանս զջանին մէջ սերմանցանի գեր կատարեցին Ներսէս Վարդապետանին ։ Նար Պէտք և մանաւանդ Խրիմնան Հայրիկի քարոզները Բնաւ, առիթը չէի փախցներ անոնց քարոզներուն և զամբանականներուն ներկայ գտնուելուն ։

Խնչակէս ամէն սրատանի, ուսանողութեանս ժամանակ  
ևս ալ չտոփագանց ընթերցառէք էի: Այս ընթերցագրու-  
թեանս գրադրում տաղու համար նվազական վիճակս շատ  
անբաւական էր, բայց և այնովէս, ինքվինքու ամէն բանէ  
զրկելով և սւանոցները իրարու քով հաւաքելով կողորիկ  
գումար մը կը կազմէի և անով վիստական զրբեր կը դր-  
ռէի: Նայնակէս կօգտառէի ներկրներու և ծոնօթներու  
գործերէն:

Ուսանողական առաջին ապրիներուս մէջ, շատ մեծ  
պատճեն առիթ մը ներկայացրած ձրիարար յագեցում տաղու-  
թեանթերցագրութեանս և գեղարաւեսական ձաշտի զար-  
գացնելու:

Կէտիք-Փաշացի Վարդովին թատերախումըն մէջ Ակ-  
նեցի երիտասարդ մը կար, — անունի մասցած եւ — որ  
յուշարարի կամ երկրորդական զեր մը անէր: Այս երի-  
տասարդը ինձ կը յանձնէր ձեռադիր զանազան թատերա-  
խաղեր, գերակատարներու դերերը սուանձին սուանձին  
արտագրելու համար: Այս Աշխատաւթեանս փախարէն ի-  
րաւունք անէի ձրիարար ներկայացումներուն ներկայ-  
րլավ: Ուրեմն այս կերպով բազմաթիւ թատերախուզեր  
կը կարգափի և թէ ներկայացումներէն կօգտառէի:

Ուսանողական ամենավելիքին սարբիներուս մէջ, նիւ-  
թեական փաքրիկ եկամուռ մը անեցաց: քանի մը ուսառ-  
նողներ քննութեանց պատրաստելով, սրանցով կը լիշմ  
գեղագործ Համբիկ Էմիրդէկան, գեղագործ Մարտիրոս  
Հովիւեան (փախանած) և գեղագործ Անտոն Գոլֆառեան  
(ալժմ բժիշկ): Այս դասաւանդութիւններէն սասցած զր-  
բամա, փախանակ ուսանողական և պատանեկական զր-  
բառութեանց վասնելու, կը յատկացնէի զրբեր և թէր-  
թեր գնելու: Հետզհետէ՝ ձեռք բերի նալուանտեանի, Քա-  
մառ Քաթիսացի և Ռաֆֆիի մէկ քանի էրկերը: Ակնեցի  
ցրուիչ մը փաքր ամսական մը տաղով զրեթէ բայր թէր-

թերը կ'ասանացի և միջի պյաց նաև Թիֆլիսի Արձագան-  
գը կրկնա վերաբարձնելու պայմանով:

Մեր ժամանակները Պայտա ո՛չ ուսանողական կիանք-  
իրար և ոչ ալ ուսանողութիւն, բայսն եւ բոպական մրտ-  
կարի: Այդ կեանքին վլայ քիչ թէ չատ զազափար էի  
կազմուծ ուսանաց զրիչներուն ծանօթանարով: Նախա-  
ձեսնարկ եղաց գէթ բայր համալսարաններու: (անշաշա-  
ռու եւ բոպական մաքար) հայ ուսանողները իրարու հայ  
շփման մէջ զներու, յաճախ հաւաքումներ ունենալու,  
բայց առանց որոշ ծրագրի: Այս շփաւմները ունեցան ի-  
րենց ոգուանները, մանաւանդ երբ մեր ուսանողական  
խոս մրին մասնակցեցան Կովկասէն նոր եկած Վրթանէս  
Փափազեանը (վիսպագիր) և Պետրոս Տօնապեաննը (Արե-  
ւելիքի խմբագիր): Ինչակէս բար, որոց ծրագիր մը չանէինք,  
հետեւաբար ուսանողական շրջանակն դուրս անձեր ևս  
կը մասնակցէին մեր հաւաքոյթներուն, զաւարձաթիւն-  
ներուն և խմբական սրայանելուն: Ոչ-ուսանող ընկեր-  
ներու մէջ կը յիշեմ Վահան Քիւրքճեան, Միսաք Քօչուն-  
եան, Արթաքի Համբարձարասան, իսկ ուսանողներուն մէջ  
հետեւայնները՝ Միւլլիչի վարժարանէն Արտէն Արտէնիան,  
Այձեան, իրաւաբանական զպրոցէն Կարմեցի Կարապետ  
Ռաֆաէլիան, Յակոբ Պահրի, Գեղարաւեսուից վարժարա-  
նէն Արշակ Ֆէթվաճեան (նկարիչ), Յակոբ Արագեան (ար-  
ձանագործ), Անոն Զարքճեան (ճարտարապետ). Բժշկա-  
կան զպուտիչն Կարապետ Բասմանեան, Համբիկ Էմիրդէ-  
կան, Մալոսիրս Հավիւեան, Արշակ Ռափայէլեան (զին-  
ուրական գեղագործ), Գրիգոր Օրագեան, Տօք, Եղուարզ  
Թումբառեան, Տօք, Սալգիս Թահմիթճեան, Տօք, Անսան  
Գոլգական, և այլն:

Վրթանէս Փափազեանի և Պետրոս Տօնապեանի  
խորհուրդով «Ուսանողական Միութիւն» մը կազմելու  
ձեսնարկեցինք: Կանոնագիրը ուսանողական համար ու-

նեցանք քանի մը ընդհանուր ժողովներ։ Միտւթեան գլխաւոր նուպասակն էր չքաւոր ուսանողներուն նիւթագիտոցներ և ուսանողներուն մէջ ամուր կազ նասասանեց։

Մեր կազմած կանոնագիրը Ազգ։ Ուստի մնական իշորհաւոր էն վաերացնելու համար, իբրև Միտւթեան պատգամաւոր եւ և Արշակ Ֆէթվաճեանը Ռւումն. Խորհաւորին Առենուպիտ Յավելի Շիշմանեանին (Ծիրենց) ներկայացանք, Օրթագիւղի իր բնակարանուն։

Ծիրենց շատ գոն և արախ եղաւ, քաջակերեց և գովեց մեր ձեռնարկը, բայց կասկած յացոնեց որ կառավարութիւնը արգելը պիտի ըլլայ այսպիսի զուտ Հայկաց կան Միտւթեան մը կազմութեանը. ուստի գործը չլիմերու. համար մեզ խորհուրդ տուաւ. Հայկականին աեղ Միշագային զարձնել Միտւթիւնը և հասարակաց կրթութեան նոխարարութենէն վաերացնել տաղ կանոնագիրը։

Սրտերնիս կատած, հարհակարութիւն յորոնելով մեկնեցանք։

Կրկին ժողով գումարելով Միտւթեան կանոնագրին Միջազգային աւզգութիւն մը առնենք և վաերացման համար այս անուամ Մեարին նեղաւերին գիտեցնեք։ Եռախարար Միտւթիփ փաշու մեղ սիրայիր կերպով ընդունեց և չնորհաւորեց որ այդպիսի օգասկապ գործի մը ձեռնարկեր ենք։ Մեր ազերասագիրը և կանոնագիրը ենինի մեարիթին զրկեց։

Ամիսներավ նախարարութեան դաւոր գայլինք և կանք, առանց որոշ պատասխան մը առնելու։ Յասահատական էր այս ձգձգութիւնը, թէ և մեր երիտասարդական և սանդը սպառած չէր։

Ամիսներ վերջը հազիւ ենինիւմնել իր որոշումը մեղ հազորդեց. այդպիսի Միտւթեան մը կազմութիւնը յարշար չէր նկատուած . . . .

Հասարակաց լուսաւորութեան ծառայող ժողով մը արգելը կը հանդիսանար լուսաւորութեան նովաստուզ լն-

կերաւթեան մը . . . : Հակասութեանց երկիր. ամէն բարենպատակ ձեւնարկներու մէջ քաղաքական թագուն նրապատակներ գուշակել . . . :

Սակայն մենք յուսահատեցանք. ուսանողութիւնը դարձեալ սկսաւ իր նախկին հաւաքոյթները շարտանակել։ Այս հաւաքոյթներու մէջ Ազգին տառապալից վիճակը յաճախ խորհրդակցաւթեանց նիւթ կը գտանար, մեր բոլորին ազգասիրական հսանգը միշտ վառ կը մնար, կատարեալ ազգայիններներ գարձած էինք. այն ժամանակ զեռ ինդականութեան անոնց չկար, բայց անոր շատ մաս գաղափարներ կը ծնէն մեր մէջ։

Զէլթունցի Յարութիւն Զաքրիան, մեր թազը ընակելուն, յաճախ աւելիթներ կ'ունենայի անոր հետ տեսմուելու. իր պատամութիւնները եւ գաղափարները խոր տարութիւն կը գործէն իմ վրաց. Կը մոտածէի թէ ազգայիննիւրենի տարրեր բան մը պիտի է ըլլար մարտ, կարնալ օգասկար ըլլարու համար գտաւուերու մէջ տուսարու մեր հազրենակիցներուն։ Բայց ինչ ըլլալ։ Որոշ չէ գիտեր, մնայն կ'զգայի թէ ազգայիննիւրիւնը բաւական չէր ամսքելու համար զաւառացներուն ցաւերը։

Թէկ առանց որոշ ծրագրի, բայց հաստատապէս ուրոշած էի բժշկական վկարականա առնելէ անմիջապէս վերը երթագ գաւառները և գործել։

Բայց ինչպէս զործել, ինչ գործել . . . : Երրոր Միկափէ Փորթուգալեանի Արևենիա թերթը Մարդկանց մէջ հրասարակուելուն լուրը կարգացի, Պուայ լրագիրներուն մէջ, անմիջապէս բաժանորդագրուեցաց։

Մէծ յոյս ունելի որ Փորթուգալեանի թերթը ինձ խորհրդաւու պիտի ըլլար, գտաւուերու մէջ ապագայ գործունէւթեան համար, արարդերով ի՞նչ և ի՞նչպէս գործելուս անին։

Երբ մէկ երկու թիւերը տապաց, ուրախութիւնն չափ ու առնման չուներ, կրկին ու կրկին կարդացի զմանք,

— 10 —

բոլոր ընկերներա ձեռքէ ձեռք խղեցին։ Փորթուգալիսնի պատաշունչ և հայրենասիրական գրուոծքներու մեր սիրանու հազին կը գդուէին, մեր երիտասարդական գանկիրու կը փոթորկէին, մեծ գոհունակութիւն կ'զգացինք։ կարծես թէ անոր իւրաքանչիւր խօսքր մէկ մէկ գնդակներ ըլլային, ու զգուած մեր թհամբներու պահն։ մեր սրբաերը կը զավանացին, այսակէս կ'զգացինք թէ այդ խօսքերը մէկ մէկ սպիրանիներ էին մեր չարշարուած զաւացներու վերքերուն համար և անոնց վիճակը բարեփոխուած էր։

Երիտասարդական երազ . . . .

Պատանեկական երազ . . . .

Գրչի յեղափոխութիւն էր այս, որ աւազ, մինչեւ այսօր, մեր պատանեկական միամսութեամբ, շարունակուեցաւ կարգ մը հայ յեղափախական կուսակցութիւններու կողմէ և կը չարտանակուի դեռ . . . .

Բայց 25 տարի յետոյ ներկի է այդ միամսութիւնը . . . .

Ոչ, այդ միամսութիւն չէ, այլ անձարակութիւն . . . խարերայութիւն . . . . Եզան կուսակցութիւններ որ հարիւք հազար սպիրանով Հայաստանը փրկելու միամսութիւնը ունեցան, և այդ գումարը ձեռք բերելու համար նոյնիսկ ոժիքներու առջեւ կանգ չափն . . . .

Բայց արդեօք միամսութիւն էր այդ։ Ժամանակը ցայց տուաւ որ պարզ խարերայութիւն մըն էր։ Հազարաւոր ուկիներ, կորպուած աշխատաւոր դասակարգէն, անհամներու շուայտութեանց ծառացեցին։

Եւ դեռ ոչխարամիաներ կան, որ երեսց բրախորի արդիւնքով այդ ձրիակերները կը պարաբասացնեն։

Սրգահատելի ու ցաւալի է այս։

Օր մը անսպասելի կերպով սատիկան մը մոտու մեր առունքով այդ ձրիակերները կը պարաբասացնեն։ թեան ժօտ։

Այս անտեխնկալ ձերբակալումը թէ զարմանք թէ վախ պատճառեց ինձի. կը կասկածէի որ ենանդիս չսփառանցութիւնը կասական պատճառը չէ։

Ոստիկանը ձերբակալութեանս պատճառը չէր զիսեր և իրամ չէր ուղեր յայսնել։ Անոր առաջնորդութեամբ մասց սատիկանութեան նախանարութեան գուուր։ Զարմանքու մեծ եղաւ երբ այնակ հաւաքուած տևայ կանչուած բազմաթիւ Հայեր որոնք նոյնպէս չէին գիսեր իրենց ձերբակալումն պատճառը։

Ոստիկան մը զիս նախանարարին ներկայաւթեանը անբաւ։

Նախարարը խոժոս նայուած քավ մը բժշկական ուսանողի հագուստու վերկն վար չափել, յետոյ կապոցը չբացուած թերթ մը նմանեց առջեւ։

Այս քու հացէղ է, եղաւ առաջին հարցումը։

Իսկոյն ձմնչցայ թերթը, — Աւմենիան էր, իմ հառցեցով։ Աւրանարը աւելորդ էր։ Աւրիշ կապոցներ ալ կային, անչուչու ուրիշներու հացէովը, որոնք գուրաը կ'ըստ պատին, իրենց կարգին հարցագննուերու համար։

Փատաստունէն հաւաքելով բոլոր Աւմենիաները անոնց վրայ գանոււած հացէներերուն չորհիւ ձերբակալեր էին բալոր բաժմանը ներկալու։

— Այս՛, պատաստիսնեցի։

— Աւրեմն չես ուրանար որ գաւն անոր միւզիր (Քեասակար) գաղափարներուն համակիր ես։

Սոսկացի։ Յեղափախական թերթ կարգարուս համար կառավարութիւնը զիս յանցաւոր կը նկատէր։ Ցաւզու մակարով ևւ պաղաթիւնութիւնս գտներով պատասխանեցի։

— Եափս որ յեղափախական թերթ մը բլլալը չէի գիտեր, որովհետեւ եթէ այդ նոյն ըլլար, Պոլսոյ թերթերը անոր բայց տեսնելը չէին յայտաբարեր, ես արդ յայտաբարութեանէն խարուելավ բաժանորդ գրուեցայ։

Պատասխանս չատ արամարանական էր։ Նախարարը

պիշ այիշ աչքերուսս մէջ նայեցու , կարծես այնանեղ կու-  
զեր կարդալ խօսքերուսս անկեղծութիւնը . . . :

— Շատ լսու , կը հաւասար , բայց եթէ տրիշ անդամ  
նմանօրինակ յանցանքի մը մէջ գանտիս , քեզ բանակը ըստ  
կը փաստեցնեմ :

— Կո վասահացնեմ ձեր վումաւթիւնը , որ անգիտակ-  
ցարար գործած ևս այդ յանցանքը :

Նախարարը առջես թղթի կատը մը նեակով բոս :

— Ուրեմն գրէ և ստորագրէ որ առկէ վերջը այսու  
այս թերթը չպիտի ստանաս :

Հրամանը կատարելով աղաս արձակուեցաւ :

Տակաւին խելացէս յեղափոխական չեղած միմինմին  
եղայ (կատարելի դառնալ) յնաչէս կ'լսեն թուրքերը :

Սյու գէպքը սակայն իմ եռանդը չպակսեցաւ . ան-  
կէ վերջ սկսաց գալանի կարդալ թերթը , որ իրու նու-  
մակ ծրարով կը զրկուեր թուրքիս :

Մինչեւ ցարդ նկարագրածն գէպքերը , երեսյիները և  
ազգակները , բարեցնաթիւնան բնական օրէնքով , ինձ  
ազգայինձութիւնէ գէպի յեղափոխութիւն առաջնորդ եցին :

Բայց այդ գեռ բաւական չէր , պէտք էր աչքով տես-  
նել զաւումը , անոր գործած աւերը , պէտք էր լսել հա-  
սաչանքները , լացերը ևս ողբերը , չօշափել մահասիթ  
վէրօները , գիազնութիւնան ենթարկել յօշոսաւած դիմինե-  
րը ճահիլ կողուելու և . ճիվան երիտասարդներու : Այս ,  
պէտք էր այս ամէնը աչքերով տեսնել , ակսնչներով լսել ,  
ու զգաց ևս յուզուիլ :

\* \*

1888 Մարտ 21-ին բժշկական վկայականս ստումո-  
լով որոշեցի ամիջապէս գաւառուները երթալ :

Փառուեցի այնպիսի տեղ մը , երկրին մէջ այնպիսի խոր  
գայրեր՝ ուր զուրումը աւելի մեծ բլար , ուր կհանքի  
պայմանները աւելի զժովացնին :

Նպաստակին հասայ , թաղաղետական բժշկի պաշտօ-  
նով Բալու գացի :

Ճիշտ որ վնասած տեղու էր : Ոչ հեռագիր կար եւ  
ոչ ալ փօստ : Նամակ կամ լրացիք Խարբերդի փօստա-  
տունէն բարեկամ մը պէտք էր տանար և ջորիպաննեւ-  
րով զրկէր Բալու . նոյն ձեւով պէտք է զրկէնով նաեւ  
մեր նամաւիները : Քաղաքը քրդարնակ էր , բաւն թուրքեր  
միայն պաշտօնանեներ եւ զինւորներ էին , իսկ Հայերը չա-  
նչուած եւ տառապած :

Օր չէր պատահեր որ թէ քաղաքին մէջ . թէ զիւ-  
զերը և թէ Սրածանիի զէմի ափի քրդական ամառա-  
նոց-պարտէղներու . մէջ ոմիր մը չգործաւէր , ու ևս պա-  
տօնիս բերումով օրական 2-3 բժշկական բարօն չորեկի:

Հայերն ալ ենթակաց էին այս վայրուգութիւնը :  
Բանի մը ամիսներ առաջ , իր տանը մէջ Քրտերը պատ-  
ներ էին Պէրակը Գրիգորը , քիչ յետոց Լարչեան են-  
ներու . մայրը : Ոճրագործները լանտարիկել և պատճ-  
տալու համար , քաղաքին հայտզգի հարցաքնիչ փառ-  
տարան Յովհաննէս էֆ . Յէշիչեան խիստ կերպով գործը  
կը հասազնդէր : Յաջողեր էր քանի մը քրդեր բանտար-  
կել տալ , որնաք սուկայն կաշտոքի չնորհիւ . Տիգրանաւ-  
կերսի բանտէն տղաս արձակուած էին . . . :

Իմ Բալու գտնուած միջոցին քանի քանի տնզամներ  
քուրզերը հայ կիներ փախցուցին , որոնք Սրածանիի տվիլ  
լուացք կ'ընէին , օրերով պահեցին իրենց մօս և իրենց  
զաղանացին ցանկութիւնը յագեցնելէ յետոց արձակեցնի :

Յովհաննէս Քէշիչեան , կառավարութիւն արկղակալ ,  
Զմշկածագցի Վարդան Վարդաննեան և նախկին արկղակալ  
Ղաղարոս Եալլընեան գաղափարական եւ աղքասիրական  
երրորդութիւն մը կը կազմէին : Անմաց գոյութիւնը ինձ  
համար մեծ միաթիմարութիւն մբն էր , անրաժան բնկերներ  
եղանք , գիշեր ցերեկ իրարու մօս էինք :

Օր մը Վարդան էֆ.ի հետ գիւղերը սլոյտի եղած  
էինք , քաղաքին մօս հայաբնակ զիւղ մը մտանք , որուն



անունը մասցած եմ: Գիւղի գրեթէ կից գիւղատէր աղան  
( Խոլոսիմ կամ Հիւսէլին պէջ լու չեմ միշեր ) աղարանք  
մը անէր, երկու օր առաջ այդ պէջը գիւղի քահանացին  
կոյս աղջիկը առեանդերավ իր մօս կը պահէր, հակառակ  
գիւղացիներաւն և ճնողներաւն լավազին թափանձանքնե-  
րուն, անդամթ հրէց աղջիկը չըր յանձներ :

Երբ այս գիւղը մասնք, սուզի մէջ գտանք գիւ-  
ղացին, բարսին դէմքն ալ տիսուր, բոլորին սիրոն ալ  
կրագուծ էր :

Այս սրասանմիկ և սորուազգեցիկ դէպքը մեր վրայ  
չառ վաս աղջեց, մեր կրած յուզումէն և չզազրգաւում-  
ներէն ձեռքերնիս կը դուզուր, սրահրման արագ արտուր կը  
բարտիսէր :

Գիւղացիք ահարեւստած էին : Ամէնքուն դէմքին վրայ  
նուասացուցիչ համակերպում մը կը կարդացուէր . . .  
Գիւղացիներու այս վիճակը մեզ աւելի կը գրգռէր: Մեր  
սուածին մասածումը եզաւ, անմիջապէս յարձակիլ դագու-  
նին որջին վրայ, կասր կասր էնել չարազործը և աղջիկը,  
հանեաբար հայութիան պատիւր փրկիլ :

Վարդան էֆ, բարկութեամբ գիւղացիներաւն ըստ .

— Ակ ինչ օրի համար կ'ասպիք, սրասիւնիկ ձեռքեր-  
նուդ կ'առնեն և դուք կ'ուղէք ձեր անպատիւ և սոսր  
կիսանքը քարց տուր, անստաններ: Նոյնիսկ անստանները  
իրենց բնազդական նախանձով կը պաշապանեն իրենց էզը,  
իսկ դուք անստաններէն ալ ցած էք . . .

— Ի՞նչ մնինք, աղջա, միսք գերիներ հնք պէջի ձեռքը:

— Աւելի՛ վաս, պատասխանեցի, գերի, անպատիւ և  
սոսր ապրելէ աւելի նախանդրելի է պատաւով մեռնիկ:  
Բոլոր գիւղացիքդ միամին յարձակեցէք այդ ոճրագործին  
վրաց, առանք անդը քարուքանդ բրէք, յօշտուցէք անոր  
պիզծ մարմինը ու պատիւնիդ փրկեցէք:

— Չեր բառածը շատ հեշտ է, վայրկեանի մը գործ է,

պատասխանեցին գիւղացիները, բայց վերջը . չէ որ անոր  
մարդիկը յեսայ մեր ամբողջ գիւղը քարուքանդ կ'ընեն և  
մեդ ամինս կը կոսորին . . .

Վարդան էֆ. ի գրանք նեսած էր, կրած հոգեկան  
յուզումին հետեւանքով:

— Երթանք, ըստ ինձ, այս մարդիկը իրենց խառալին  
և անանական ապրումին համար ամէն նուիրական բան  
զանելու վարժ են, ասոնք սիրու չեն կրեր, հոգի չտնին:  
Գիւղին հետացանք սրասրեկ և յուսակառուր:

\* \* \*

Զգիտեմ, ով իրաւունք անէր, գիւղացիք թէ մինք:

Գիղեր զնելու համար 15 օրուայ արձակուրզով Խար-  
բերդ կը գտնուէի, առաջնորդ Ղենդ և պիտի. Շիշման-  
եանի տունը հիւր էի:

Արձակուրզով վերջանարուն քանի մը օր միացած՝  
Ղենդ և պիտի բարեւէն մասնաւոր առոհանդակով  
համակ մը սասացաւ, ծանր գոյժ մը կը հաղորդէին: Քար-  
զերը սպաններ էին վասարանն Յայնանես էֆ, Քէշշ-  
եանը (Տէր Մինասիան) և Սրածանին նեսեր. զիակը եր-  
կու օր յետոյ գանուեր էր: Զինուորական բժիշկը, իմ  
բացակայութեանս, քննութիւնը ինքը կատարելով խեղ-  
դուած ըլլարուն վկայագիր մը տուեր էր: Հայերը բժիշկին  
տուած անձիշտ վկայագրէն գոն չմնարալ, իսանութիւները  
փակեր և պահանջեր էին օր զիակին քննութիւնը ևս  
կատարելու:

Գոյգը սարսափելի էր, բարեկամիս չարաչար սպան-  
նուիը հոգեկէս ընկճեց զիս: Սրացաւգումէս աչքերա  
լեցուեցան, մարմինս ամբողջ թուլացաւ, ինքինքս գրա-  
նելու համար քանի մը վայրկեան զուիս ձեռքիս մէջ  
պահեցի:

Ղենդ և պիտի բանք ալ յուզուած էր, պատ-  
ճամփիկ նամակը քանի կը կարդար, դէմքին գոյնը կը փոխ-  
ուէր, վշտի և յասումի արայացաւթիւն եղող կնձիոներ  
կը գոյսնացին, վերջանքս չիրցաւ վազել իր արտասուրք:

— Արմենի Տօքթօրս, բառու մարած ձայնավ մը, շաւառվ գնայ Բարու, խղճամիս և արդար քննութեանդ վկացաւ կանոր առավ ժողավարդը հանդարտեցաւը, քու ներկայութիւնդ անսնց համար մեծ ախտամաք և միսիթարութիւն կ'ըլլաց :

Անմիջապէս ճամբրաց եղաց :

Ազանութեան չարժառիթիք շաս սարպ էք: Յայնանէս էֆ. փ. անխանջ ջանքերուն չնորհիւ, մեր նախապէս յիշած ոճիրներու հեղինակներուն բանտարկութիւնը մեծ զրպուած առաջ բերւ էք Քրդերուն մէջ: Պարզապէս իրենց վրէմբ բաւած էին:

Յայնաննէս էֆ. փ. օրուայ թաղուած դիակը գերեզմաննէն հանելով զինուորական բժշկն ներկացութեանը նոր քննութիւնը մը կատարեցիք: Քննութեան արդիւնքը ցաց առաւ որ նախապէս մարդկացն ձեռքեռով խեղդուած ու յետոյ գեալը նեառաւած էք:

Զինուորական բժշկը իմ այս եղակացութիւնն չուզեց հասաւանել, հետեւար մերժեց բարօր առարագիք: Պարզ կ'երեար որ ոճրագրածներէն կաշառուած էք և քիչ մըն ալ կրօնացն զգացումներու: Հետեւալ կ'ուզէք պաշտապները:

Զինքը ծուգակը ձգելու համար ուրիշ միջոց մը առնջարկեցի:

Դուք պարասաւոր էք, բսի, դիակնին վրայ աեւառաւած բայր նշանները բարօրին մէջ յիշել, եղակացութիւնը և որոշուած կը թուղունք Պարոյ բժշկական ժաղավին— վրձ սոսրը թուղ ան ըլլաց :

Այս իրաւացի առաջարկու չկրցաւ մերժել, ժամանակը առ աչ էք, աեղեկագրին պատրաստութիւնը հետեւալ օրուան ձգեցինք:

Բժշկական ժողավը անկառած անդեկտորաւած նշաններուն վրայ պիտի վճռէք նախապէս մարդկացն ձեռքերով խողուած և յետոյ ջուրը ձգուած բյալը:

Հետեւալ օրը աեղեկագրով պատրաստեցի, բայց զինուորական բժշկը յետածգեց առարագիք:

Նայն օրը մաղուասպան այցելու կողմէ մօսս եկա պէկեսիէի բեյիսը, ինքն ապ քարոզ պէյ մը՛ն աղաչեց որ զինուորական բժշկին տուած բարօր հասաւանմ և ի վարձարաւութիւն իմ այս ծառայութեանն՝ 50 տակինոց բանկ մը զրաւ առնես:

Բացարձակապէս մերժեցի: Թագավորաւութեան նույնագան բարիկացած մօսէս հեռացաւ:

Ես իմ աւանձին աեղեկագրու, իր եղակացութեանը հետ ասխարուեցաց կասու վարութեան ներկայացնել: Այս գէոգրը իր ժամանակին (1888 Օգոստան) մանրամասն նկարագրուած է Արեւելիքի մէջ:

Առաջւ գկուած կաշտոքը մերժելուու և ճշմարաւութիւնը հասաւաներու ու ամար քարոզերը ինձ հետ ալ թշնաւ մացան: Վրէժինողիք ըլլայու: Համար յարմար ասիմի մը կ'սպասէին: Ես այս յարմար ասիմի միշտ կարող էին բաւական առեղծել, զիս հետանիքի մօս հրաւիրելով: Յայնաննէս էֆ. էն յետոյ կարգը ինձ պիտի գար, այս ոճիրները կապակցաւ կան և յաջորդական բնաւորութիւն մը առնէին:

Բարեկամներս շատ լաւ իմանալով անսնց չար զիստութիւնը, ինձ խորհուրդ առաջն Բարուէն հեռանալ:

Տիրող կամացականութիւնները, պաշրազովութութիւնները և զժոխացին պայմանները հասաւանելու համար հետեւալ գէպքը բուական է:

Քարոզ կոյսի մը պատիւր բանալրաւուած էք քարոզ պէյ մը կողմէ: Դասարանը բառ օրինի բժշկական վկայական մը կը պահանջէք բաղրազողներաւ զատին ընթացք տալու համար: Երբեւ թագավիստական բժշկի քննութիւնը ինձ յանձնուեցաւ: Բայց ինչ քննութիւն...: Ոստիկանապեսը կը պահանջէք որ աղջիկը քննուէք քարոզ տալուարի մը կողմէ և անոր յայտարարութեան համեմատ կազմէի իմ բարօր:

Պարզ էր որ ևս մերժեցի, հակադնական եւ հակաօրինական գաճերով առաջարկը:

Սառը վրայ սատիկանապետը երեսիս պոռաց.

—Այսաւել Քիւրախանն է, ոչ օրէնք կայ և ոչ կանոն :

—Եթէ այդպէս է, ինչու համար բժշկական օրինաբար բարօր կը պահանջէք կոր, գասարանը թող տառամարին վկայութեանը վրայ իր վճիռը արձակէ ըսի :

Էնթերցողները անշաւչո նկատի կ'ունենան, որ մինչեւ ցարդ մեր նկարագրած այս զւըլունեւը, մարդառապանութիւն, կրյուեռ լունաբարում, կիներու առեանոգում, ինչպէս նաև թարան, աւաղակութիւն, հրձիգութիւն, կառավարական ճաշումներ, կաշառքներ, միւլթէ զիմական անխօնաթիւններ՝ այս բարբր տեղի կանոնավիճ յեղափոխութիւններ շատ տատջ: Ուրեմն, յեղափոխութիւններ առաջ արդէն կեանքը անսանելի էր, որայմանները դժոխային, զւըլումը իր գուգաթնակէտին հասած: Պատրիարքական տեղեկագիրներն ալ նայն բանը կը հաստատեն: Այսպէս որ կարգ մը փալթօլուներու մերաղբանքները՝ ուղղուած յեղափոխութեան եւ յեղափոխականներու հասցէին՝ պարզ վայրահաջութիւններ են:

Այս գժոխային պայմաններու գէմ ընդվզումը, կեանքի, պատուի և ինչքի պահպանան բնապական շարժումը և գործերակերպը միթէ նուիրական պարաւականութիւն մը չէր . . . :

Արդեօք այդ փալթօլուները և մեր նահատակներուն հաղորդ ստրկամիսները անսարքի բաշխով վիտի դիմէն նոյն գէպքերը, եթէ իրենց անձին վրայ իրենց շրջանին մէջ պատահէին, իրենց կինը բունաբարէին, իրենց կոյս աղջկան կամ քրաջը պատիւր պղծէին, իրենց զաւակը սպաննէին, իրենց գոյքը կողոպտէին:

Պատասխանը զժբաղդաբար հաստատական պիտի ըլլոց, իրենց խորհեկակերպը պարզ սպացոց է տար:

Բայց նոգ չէ, անսպասիւ ասպիլ, զրկուած ասպիլ ստոր կեանք մը, անստաննէ ալ ցած՝ խոտային կեանք մը վարել, բաւական է միայն ասպիլ:

Բայց սրոնք էին խոկապէս ապրողը, անոնք՝ որ իրմանց հայրենակիցներաւն պատիւր փրկերու համար կախաղան կը բարձրանան, բանակերու մէջ կը փոտին, թէ անոնք որ սո՞ն բան վրայ սարով միայն ֆիզիքական ստորնաբարչ գյուղիթիւններ կը պոշանեն:

Քազաքակիրթ աշխարհը վազուց թքեր է արդ տեսակ կեանքի վրայ: Ուշ կամ կամուխ սրոնտուկիք մարմնին համար, ան բնաւ չի գոչեր բարտական ու հագեկան մաքար եւ աղնիւ սկզբանքներ:

Վասնդր ակներեւ էր: Դազարս էֆ, Եազրձեանի հետ զիշելով ձամբայ կամք եւ երկրպար օրը հասանք Խարբերդ: Հրաժարականու Խարբերդէն զրկեցի Բալու, մէկ օրինակն ալ Պորոց րժշկական մազովին:

Դրկածն պարզ հրաժարական մը չէր այլ սրածառաւրանեալ՝ երկրին դժոխային պայմաններով: Հրաժարականէ ուեկի բազոքագիր մըն էր:

Այս ժամանակ գեռ ներկի էր այս յանդզնութիւնը որպիշեաւ յեղափոխական գաղափարին դէմ հաղածանը մէծ ծաւալ չէր տասցած:

Եւ ասոնք միայն Բալուի մէջ պատահածներն էին, քանի մը ստորան մէջ իմաշքերովս տեսածները: Հասկամիւնակ գաւառները, Վանի, Մուշի, Բաղէշի, Կարինի, Խարբերդի Տիգրանակերաբ հանանդզնի ըլլու . . . :

Ամէն տեղ բոնակալութեան միեւնայն ծանր շղթաներն էին որ կը ճնշէին: միեւնայն հեղձուցիչ մինորուար կը տիրէր:

Բատմինեցուցիչ գէպքերը կարծես ուրուականներուն մին զիս կը հաղածէին: Խարբերդի մէկ քանի օրուայ բնակութիւնն միջոցին հետեւեալ գէպքը պատահած էր:

Ճամբանելուա շինութեան սպարտաւորեցու ցիչ աշխաւառին գացող տեղացի չորս զաւակներու տէր չքառոր հայ մը , կ'երեի իր քիչ մը զանդաղկառաւթեան պատճառով , ստափկանի մը կողմէ զլիսին հարուած մը կ'բնդունի և մահը վազրկանական կրլլայ :

Հայերը կը պահանջեն որ զիստնութիւնը կատարուի նաև հայ բժիշկներուն ներկացութեանը : Թաղապեսական Արմավաւարժութիւննետ , ևս և առքիք . ձեւվահիքնեանը մեռնողին գանձը բանալով կը հասաւանք հարուածին հետեանքով մեռած բնուած բլլալը :

Բայց արդիւնքը :

Սնչուշտ , շատ շատ իրբե սրսափիք , ստափկանի ուրիշ նահանգ մը փոխազրած պիտի ըլլան :

Նոյն միջացներուն՝ Մալաթիոյ թաղապեսական բժիշկ Տօքիթ . Աղեքեան հրաժարած էր ամսականին անդոհոցուցիչ բլլալը առարկելով :

Խարբերդի վաղին՝ Հասան պէջ՝ մասնաւոր պրոյրուլուով (հրամանագիր) զիս Մալաթիոյ թաղապեսական բժիշկ կարգեց :

Թորոս էֆ . Տէմիքնեանի բնկերակցութեանմը Մալաթիա հասներով առաջնորդեցին անկերոջ Աստուր ազա Սարտիեանի առներ , ուր քանի մը ամսաներ մնացի :

Տօքիթ . Աղեքեանին շատ հաձելի չեկաւ ներկացութիւնու , որովհետեւ , ինչպէս վերջէն իմացուց , իր հրաժարականը , ամսականի աւելցներու . խաղ մըն է եղեր : Նոր աղերապիք մը առուու միւթէսարքիք փախանարդուն , իմսդրելով , որ նախկին պայմաններով զինքը բնդունին : Միւթէսարքիք փախանորդը տեղացի կաշուակեր թուրք մը բլլալով , կաշառքի չնորհիւ . կ'բնդունի ասածարկը և զիս Պէհեմսի բժիշկ կը կարգէ . միւնոյն ժամանակ յացանելով Պողոս բժշկական ժողովին : Առանց կամւխաւ իմ հաւանաթիւնս առնելու եղած այդ կարգազրութեան դէմ կը

բազեքիմ թէ իրեն և թէ Պողոս բժշկական ժողովին : Եւ սակայն , անմնելով որ խնդրոյն մէջ կնոջ մաս ող կազ , խոհեմութիւն կը համարեմ հեռանալ Մալաթիայէն :

\* \*

1888 Գեկանմբերին առանց կարեսրութիւն առաջ ձիւն ու փուրին , գժուարին և վասնզուոր ձամբորդաթիւն մը կատարեցի զէպի Տիվրիկ :

Առաջին առքին «ազգայինճիւռթիւն» ըրի , աշխանեցաց կիլիկիոյ կաթողիկոսական այդ թեմին մէջ , Ազգափին Սահմանադրութիւնը հաստատել , հանրապէն ըստը գործերուն աւելի կանոնաւոր և արգիւնաւէտ ուղղութիւնն մը տալու համար :

Զեւնարկիս մէջ յաջողեցայ , կազմուեցան բազարական և կրօնական ժողովները , գաւառական բնակչութեան ժողովը , որուն առենագիրն էի : Բնարութեանց ակզենտ կազիրը Սիմն պէյի վարչութեան օրով վաւերացաւելու : Կերկորու տարին բաւական մնձ պայմաներ կատարեցի Տիվրիկի , Ակնայ և Քուրուչայի հայտնակ գիւղերը . ինչպէս նաև Ակն քաղաքը : Տպաւորութիւններս կը հաղորդէի ձերիշելի նարզիի : և Փունջ լրագիրներուն : Յօդուածներուն մէջ կը չօշափէի բացի տեղեկագրական նիստ ու կացի , վարք ու բարքի խնդիրներէն . նաև ժողովուրդի տասապաննքը , զիմանքը և թշուառութիւնը՝ զիսաւորար վաշխառաներու , երկրագործական պահքայի , կարշառակեր պաշտօնեաներու , հայ մասնիչներու պատճառով :

Մուցայ յիշել , որ Մալաթիա զանուած միջոցին հայ մատնիչի մը զրպարաւաթեան հետեանքալ , խել մը Հայեր բանտարկուած էին , և երկար բանտարկութիւնէ յիտոյ , անմեղութիւննին հաստատուելով ազատ արձակուած :

Զարմանացի էր , որ յեղափոխութեան գոյութենէն առաջ մատնիչները ծնունդ առւած էին . . . : Անձսական խնդրէ մը առաջ կամած պարզ զրպարաւաթիւն մէն էր դէպքը :



Բայց բազմաթիւ Հայեր ամիսներով բանտերու մէջ չողոշական ե ունեցած չունեցածնին ծախսելով կաշառք էին առեւր . . . :

Միանաբարու այս չարչքին գարնանը պահանջազնաւ մակ մը զրեցի Աշրգհան Պատրիարքին , որուն մէկ օրինակը լոյս ահասու Հայրենիի ին մէջ : Կը պահանջմէի որ զբարարաւթիւնն պարագային , եթէ զբարարաւթիւնը չհասածաւի , օրէնքին արամազքութիւնն համեմատ զբարաւթիւնը իր արձանի պատիւր (մինչմերի ձևասի) կը :

Տիգրիկի մէջ ալ Մարտիրոս նման թաղոսպատական բժիշկի պաշտօնի խնդիր մը ունեցաւ :

Եսկիմին թաղոսպատական բժիշկը , Թահմիզիսն , օրինաւոր վկայական չունենացուն պատճառով Պորոյ բժշկական մարզին կողմէ պաշտօնանկ եղած էր :

Ժողովարդին ցանկութեամբ այդ պաշտօնը ինձ յանձնեցին : Բայց Թահմիզիսն վսաւն կաշառքի հրաշագործաթեան վրայ , առաւ նույնելուվ և կաշառքներով մարդմը Սիրառափա զրկեց , մարդ մըն ալ Պոլիս , անշուշտ զոլոց բժշկական մարզին հայ անդամը՝ առքի . Յակոր սից կանոնանիք՝ կաշառեաւ համար :

Եւ ինչ կը կարծէք , իրրե ոչ օրինաւոր և արաօնեալ բժիշկ պաշտօնանկ եղած այդ մարդը կուսակալ Մէմուն պէտի և Յակոր սից կանոնանեանի կերած կաշառքներուն չնորհիւ վերաբին թաղոսպատական բժիշկ եղու , իսկ ինձ ալ Պէհմանի ճամբան ցայց արաւեցաւ , Պորոյ բժշկական ժողովին կողմէ , կուսակալին միջոցաւ :

Ահա ուրանու էր հասած թրքական արդարութիւնը , օրէնքի յարգամերը . . . :

Կամոյականութիւն և կաշառք , ահա կառավարութեան չարժիչ մեքենաները . օրէնքը և արդարութիւնը առանց յուրջը կը գառնային . . . :

Հիւանդներու պատճառով յաճախ կը հրաւիրուի շրբ-ջակաց հայ գիւղերը , բայց աւելի Բինկեան : Շատ սիրած

էի այս գիւղը իր անառիկ դիրքին , կարիճ երփառարդ և ներսւն , քաղաքակիրթ հասարակութեան և իշխանագայել բնակարաններուն պատճառով : Շատ անգամ առանց հիւանդ անմասաւ , երբ մօսակայ գիւղերը կը գտնուէի , ձիու ակամայ Բինկեան կը քչէի : Եւ եթէ գիւղին երփառարդները նախապէս իմանապին գիւղ գալու , տավուլզուռ նայով մէկ երկու ժամանակ ճամբար բնդառաջ կուգային : Հրացանները կ'օրուային , ազգային երգերը մօսակայ սարեին և ձորերէն կ'արձագանգէէն , կաքաւներու նման ցանուիրով ու կայսուելով և զիս հանդիսաւոր թափորով գիւղ կ'առաջնորդ էին :

Ինչ երանեկի օրեւ էին . . . :

Այս շրջաններուն մէջ քիչ ու շատ յեղափոխական գաղափարը մօսած գամած էր չնորհիւ ժիրապիր : Բայց ժիրապիր ալ նպաստակարմար ծրագիր մը չէր անեցած : Ճե ւ է , որ երփառարդները վարժեցաւցած էր չարքաչ կեանքի , քաջութեան , զրկանքի , բայց ինչպէս և ինչ բանի պիտի զործածէր այդ ոյժը . — ահա ճիշտ այդ կը պակսէր : Երփառարդները միան վարժուեր էին լաւ գոգեր դառնալ , նոյնիսկ իրենց հայրենակիցներուն վնասկու պայմանով . . . : Այս աննապատակ գողութիւնները իրաւումը մէծ զժգոհութիւն էին յարուցեր ժողովարդին մէջ :

Ավանու , որ ժիրապը այդ պատրաստ ոյժերէն հայրակացին իմբեկը չէր կազմեր , ու զղակի տիրող բէժմիմին վնասելու համար : Միակ զործական բանը , որ այն ժամանակ կինոր օգտակար ըլլալ :

Երկրորդ անգամ՝ 1890 Մարտ ամսին՝ Ակն ացցելելով իմ նախակին լնկերս փաստաբան Աւագ Էֆ . Աւագ հոմի առնը հիւրնկալուեցաց , Կամարակապի մէջ :

Մեզ լուր բերին որ երկու սուսահայեր հայ պահուակը մը իջեանած են : Տաճկանացերուս համար սուսահայերը ազգասիրութեան մարմնացումն էին , անոնց հնայքը

շատ խոր և մեծ էր մեզ համար . ամէն մէկ սուստհայ մեր աշքին կ'երեացին մէջ մէկ Լորիս Մէլքոնիսիր . Տէր Դու կասօֆնիր , Լազարէվնիր , որնց անուններուն ծանօթաց ցեր էինք սուսո-թթքական պատերազմին ժամանակ :

Առուսահայ անունը դիս մագնիսացաց , ինչովէս նուե շատ շատերը : Այդ թարան ոյժը քայլերս դէսի որոնց որկ առաջնորդեց :

Պանդոկը ախտասահպի մը դարձեր էր , բազր կը վազ- գեր վազերիւս անսնց հմայիչ ախտաթիւնը :

Թէի անոնք իրեւ վաճառական կը ճամփորդէին , ա- նենարով իրենց հետ քանի մը պարսկական շարեր , բայց այցելողներուն շատավ բացին իրենց սիրար :

Սիմն Նեղիբիսանց (թիվլուցից) և Ռաֆաէլ Մովսե- սանց (թարիսկեցի) իրեւ շրջիկ պարապականախանիր Տաճ- կահայ գաւառները դրկուած էին Հնչակեան կուսակցու- թեան կողմէ :

Ուրախութիւնո անսահման էր . վերջապէս որու ծաւ- գրով մը սիստի կրնացմաք զործել : Մեր եռանդը և ոյժը անսպասակ չպատի վասնաւէին . . . :

Ճիշտ էր որ շրջիմները մուսուրական ոյժ մը չէին ներկայացնիր , հետեարար իրենք ալ լու մարտու չէին կուսակցութեան սկզբունքները . ճիշտ է որ բնկերվա- րական գաղափարները մեր բմբոնազութեան շատ հե- ռու էին , որպէսնեւ առնկահայերս բնաւ պարապատուած չէինք և չէինք ալ կարող հասկնալ հարեանցի բացառ- րութիւններով : Այս ոյժ ամենը ճիշտ էր , բայց մեր ին- չուն էր պէտք աօցիալիզմը , զէմօգրաստիզմը , մեր վնա- սածը Յեղափոխութիւնն էր , կազմակերպուած ոյժն էր , ինչ որ կարելի էր գտնել «Հնչակեան» կուսակցութեան ծրագր . և մէջ : Այդչափը մեզ համար բաւական էր . մենք գործնական մարդիկ էինք , ծրագրին միայն գործնական ծառերը աշքի տուած առնենազով ջերմօրէն փարեցանք այդ կուսակցութեան :

Տեղն է այսակը քմնագանել կուսակցութեան վագ- ները , որոնք առանց Տաճկահայ կեսներին ծանօթ րլալու- րնկերսիական եւ դէմօգրաստական գաղափարներով խճուած , մանաւանդ Խուսահայ անհամային ինպատճ- մը գրաւած և օսարահնիւն թէքնիք բառերով լիցուած ծրագիր մը կաւացին առնկահայերուն ձեռքր : Ես որ քիչ ու շատ վարժ էի սուսահայ լիզուին , չէի հասկնար , ալ ուր մենց առնկահայ ժողովուրդը . . . Մեր ժաղովուրդը գրաբար աւելապանը աւելի լու կը հասկնար , քան թէ Հնչակեան կուսակցութեան ծրագիրը :

Բայց ինչպէս սպի , առնկահայ ժողովրդին ճամբաց մը ցուցնազ պէտք էր , և այդ ճամբան ժողովուրդը կար- ծեց գտնել Հնչակեան ծրագրին մէջ , անկէ քազեց ինչ որ իրեն պէտք էր , առանեակներ կազմել , զի- զափափական թէքնիք կարգազ , հացգուկային խմբեր կազ- մել , վերջապէս ապագայ ապահանբաթեան մը համար պատրաստուիլ :

Մեր առաջին գործը եղաւ Ակնայ մէջ մասնաձիւդ մը կազմել : Երջիկները մեկնենցան դէսպի Խարբերը :

Աստիքանութիւնը խանձիէն իմանալով երկու սուսա- հայերուն յեղափախական ըլլալը ամիջապէս ձերբակափել սկսու անսնց մօս յաճախազները չզիտիմ ինչպէս իմ անսնու չէր յայտնուած :

Բանտարիկաները հաշագործ կաշառքին հարժիւ իու- կոյն աղասաւեցան : Բայց միենայն ժամանակ լուր առինք որ շրջիկները Խարբերը մէջ ձերբակալուած են , Ակնէն գոցած հետադրին հետեանքով :

Երջիկները , իրեւ պարափանականակ չափի վաճառա- կաներ , Պարսից Հիւլմասոսին միջնորդաթեամբ աղաս- ւեցան :

Տիվրիկ վերագանակէս յետոյ ծածկագիր միշտով նամակ մը զրեցի անսնց , և պահանջեցի , որ մէկը Տիվ- րիկ գայ միասին կաղմակերպելու համար այդ շրջանը :

Քանի մը օրէն Սիմօն Նոտիքեանցը Տիվրիկ հասաւ :  
Նախ քան Սիմօնի դալը ևս արդէն նախապատրամ  
առական կարգ մը ժողովներ կազմիր էի . բացասպելով  
կտղմակերպութեան մը անհրաժեշտաւթիւնը :

Սիմօն ինձ մօտ էր թշած, հետևաբար տեղի յար  
մար սեպեցի Հայ հասարակութիւնը մեր առնը հասիրի ։  
Բացց որպէսնու ամրող ժողովուրդը մէկ ամոցամով հրա-  
սերել կարելի չէր, առաջ տմէն գիշեր թաղ թաղ կը  
հրասիրէի, ժողովուրդը լրջութեամբ ևւ հետաքրքրու-  
թեամբ մտիկ կ'ընէր Սիմօնի և իշ խօսածներու :

Քանի մը օրուան մէջ զրեթէ Տիվրիկի ամրող հայ  
հասարակութիւնը գաղափար կազմեց յեղափախութեան  
վրա :

Անփափի բարոր Հայերը հրասիրիլի անշո շո մեծ ան-  
խոնեմութիւն մըն էր, առանց կասկածելու թէ անոնց մէջ  
կրնան զանուկի թուլքերուն ևւ ցածանոգի արարածներ :

Իմ այս անխանմաւթիւնը այժմ այսպէս կը բացատրիմ :

Նախ, հայ յեղափախական շարժումը նոր ըլլալով  
կառավարութիւնը միծ աշաղբաւթիւն չէր կրնար լնծո-  
ել, երիտրդ անփառձ էի, երրորդ, բնոււ մաքէս չէր  
յանցնէր թէ իր իսկ բարիքին համար աշխատաւած ժողո-  
վրդին մէջ պիտի զանուէր մէկը՝ որ զիս մասներս չափ  
սարդնանար . . . : Զէ մի որ մեկը ամենէի ևս ամենէի մե-  
կի համար էր, չէ մի որ զարումը անփափի բարոր Հայե-  
րու համար էր . . . :

Կ'երեայ թէ Սիմօնն ալ ինձ նման անփառձ և միա-  
միտ էր, որպէսնու ոչ մէկ նախազգաւշական խօսք ը-  
րաւ ինձ, նոյնիսկ աւելի ուրախ կ'ըլլար ու կ'ոգեւորաւէր  
երբ յողովները աւելի բազմամարդ կ'ըլլային :

Մեր այս անխանմաւթեան և միամաւթեան վա-  
սակար հասեանքները կրեցինք ևւ ժողովուրդին ալ կրել  
առաջնը . . . :

Ամբազջ ժողովարդը մեր քարոզներէն մագնիսացած  
էր, նայիսկ կանացք իրենց զարդերը արամազբելի կ'ը-  
նէին յեղափախական գարծին . . . որ մը առաջ բանակա-  
րութեան լուծը թօֆափելու յասավ . . . :

Կարսկ և աղդեցիկ անձերէ մասնաճիւլ մը կազմեցինք :

Մասնաճիւլին հետ երեսունի չափ վասահելի և անձ-  
նուէր երփառարդներ անհերազ մասակաց Ա, Լուսաւորիչ  
վանքը գացինք : Գիշերը այնաւեզ անցնելով առաւուն կա-  
նուխու եկեղեցի իջանք խորանին առջևու մեր ուխան ու-  
երգումբ կասարիսու համար :

Խորին և տպաւորիչ լուսթեան մէջ Սիմօնը սեղանին  
առջեւ անցնելով երգման ձեակերպութիւնը կատարեց ու-  
րարու անոր օրինակին հետեւ կամք :

Եկեղեցին դարս երանք կարծես բոլորավին սրբա-  
ցած, անէացած . ազիս աշխարհիկ ոչ մէկ վայելք անզ  
չունէին մեր սրաերան մէջ, մեր միակ մասաւուն ու-  
նողատակն էր Սուրբ Գործը, մէնք մեզ բոլորավին նուի-  
րած էինք անոր :

Ու բախ արամազբութեան ասկ հրացանաձգութիւն-  
ներ և նշանասւթեան փորձեր կասարեցինք : Սիմօնը ա-  
ւելի բնդարձակօրէն բացառիկ ծրագիրը և յորդումց  
որքան կարելի է շատ և լու զէնք ձեռք բերել :

Նոյն ասրին Կարին պատահած ցոյցը, ժողովարդի յե-  
ղափախական արամազբութեան բարձրանազուն միծ զարդ  
առւած էր և այն հաւատքը նիշնջած թէ՝ ամէն տեղ  
ու բեմն հայը պատրաստաւած է ապօպաց բնդամար ա-  
պատահարութեան . . . :

Այս միամիտ հուպագան քաղաքան քաղաքներու  
մէջ մրցում մը միամա էր, աւելի լաւ զինուերու, ու երի  
ու ժեկ կազմակերպուելու :

Ժողովուրդը զէնք կը սպանուէր արժեքը իր գրառ-  
նէն վճարելու սրամանաւ :

Վանքէն քաղաք վերադառնալով, Զիմառացի Սը-  
վազը Օղու Յովհաննէսը (Պրօշնց) Տրապիզոն Պևուա  
Մարիմհանին զրկեցնը, Սիմօն Նատիրեանցի մէկ յանձ-  
նարարական նամակով արգեղովի Տիվրիկ զէնք փախաղը: :  
Սիմօնը՝ մեզ յայտնած էր որ «Հնչակեան» կուսակցու-  
թիւնը Տրապիզոնի մէջ զէնքի տէփո մը ունի!!!

Եեղծ Սըվազը Օղուն հօթը օր ճամբորդելով Տրա-  
պիզոն կը հանի և զէնքի գոյութիւնը երեակարութիւնն  
ծուռնդ ըլլալը հաստատելով Ճանունայն Տիվրիկ կը վե-  
րապառնայ:

Սիմօնը արդէն Տիվրիկէն հեռանալով Արտրիքը  
գացած էր:

Այս խորուսիկ դէպքը ժաղավարդին և իմ վրաց շատ  
վաստակեց, մեր հեանդը ու արամաղրութիւնը փնացուց:

Անկէ վերջը կառկածով սկսաց հայիլ Հնչակեան կո-  
սակցութիւնն վրայ, հաւատքս և վասահութիւնու խոփո-  
տած էր:

Բայց եւ այնպէս բուն գործին վրաց հաւատք ու-  
նէի, առանց աշաղբութիւն դարձնելու Սիմօնի անձից  
աեկեկութիւնն ևս գործը չարտնակեցի, նայնիակ ժաղո-  
վուրդին հունդով և արամաղրութիւնը վաստակելու հու-  
մար, ևս ինձ թող առի փորր սուտ մը խօսի՛ յայտ-  
նելով որ սնակնեալ արգեղովի մը հնակեանքով զէնքերը  
Տրապիզոն դեռ չեն հասած, Սիմօնը այս արգելքէն ահ-  
ղեկութիւնն չէ ունեցած եւալին:

Սիմօնի հեռանալէն բանի մը օր յեսոյ համալի հաշ-  
դուստով հայ մը եկաւ մօսու, յարտնելով որ, ինքը Մշե-  
ցի է և Խրիմեան Հայրիկի կողմէ զրկուած:

Ինչ նախատիւ: Ինքն ալ չեր գիտէր, գուցէ խա-  
չակազ մին էր: Հաստատ բան մը չմի կրնար բան, արով-  
հնակ առւնու ամի մը չափ մնալով յեսոյ Տիվրիկէն հետա-  
ցաւ: Մօսս գանուած միջոցին ձիս կը ինամէր, այնպէս  
որ չամեր պարզ ծոսայ մը կարծեցին:

Կաղմակերպուկան գործը յաջող առաջ կ'երթար, թէ  
քաղաքը եւ թէ գիւղերը հետզհետէ նոր խումբեր կը  
կազմուէին:

Սցդ միջայներաւն Պոլոչն ծ-6 Խոնսավիզի հայ երի-  
տասապներ և կած էին և իրենց սեփական հրացաններավ  
հարդաւկալին խումբ մը կազմած: Իրենց ներկայութիւնը  
գիւղն գաղանի պահուծ էին, անոնց գալը գիւղացիքը  
չին գիտէր, զերեկները լիոնները կը մնացին խոկ չատ քիչ  
անդամ գիշերներ գիւղ կ'երթացին:

Իրենց արագէս զաղոտի մնացաւն նովառակն է եղեր,  
գիւղին հայ միւտիրը իրեն կատածեի անձնաւորութիւն  
աերօրի ենթարկել, առանց իրենց վրայ կատած հրաւիրելու:

Այս մասպատիթիւննին բակով անոնց հետ աենառելու  
համար ժամագրաւթիւն մը որոշեցի իրենց գիւղին մօտելը:

Անոնց բացարարիցի մեր սկսած կազմակերպական գոր-  
ծը, իրենց մասպատիթիւն աերօրամ գեռ սաբմիացին վիճակի մէջ  
գանուած մեր գործին վնասելինուն հաւանականութիւ-  
նը: Համագեցի, որ միասնամանակ համբերեն, աւելի նը-  
պատաստոր պայմաններու մէջ գործի սկսելու համար:

Խորհուրդու մաթիկ ընելով իրենց ասւները գացին,  
որպէս թէ նոր կուգային Պոլոչն:

Աստամիաբոյց Կողմսս Թօգամթիւննը, որ ինձ հետ  
կապիք և կազմակերպական գործին կը մամնակցէր,  
Պոլոչ զրկեցի և ես ալ ճամբար եկաց գիւղերը կազմակերպելու:

Մէծ Արմանի մէջ քիչ մը խոհնեմութիւնամբ գործե-  
ցի: Նախապէս ձեւք առի և համագեցի աւասցիչ Քէրէմ-  
եան պատուելին և միայն մնոր կողմէ հրաւիրուած վո-  
տանելի երիսասարդներաւն հետ, չատ գաղանօրէն, գի-  
շերացին մէկ քանի ժողովներ կացմեցի մօտակայ ջրագա-  
ցի մը մէջ:

Գործին չարտնակութիւնը ինչպէս նաև մօսս գո-  
տուած բոլոր Հնչակ թիրթերը և կազմակերպութիւնն ծր-

ըսպիրը անոր յանձնեցի : Այս զգուշութիւնը յետոց ինձ  
համար չառ օգտակար եղաւ . ձերբակարման սպարա-  
գացին մօսս միւզիր (Պատուկար) լան մը չէր զանուեր :  
Միայն Քէրէմեան սպատուելիին յանձնաբարեցի , որ եթէ  
ի՞մ անցնելիք գիւղերէո թերթ ու ծրագիր ուզեն , առանց  
կասկածելու յանձնէ , քանի որ սպարբերագար իրեն անդեկու-  
թիւն պիսի տայի կազմեիք խումբերուս մասին :

Այսպէս ալ կազմակերպեցի բարոր գիւղերը , խումբերը  
իրարու և Արմասանի հետ յարաքերաւթեան դնելով :

Լիճք գիւղի մէջ ալ Բինկիւանցի Խաչառուր սպատուե-  
լին կազ կը պահպանէր Արմասանի հետ :

Հոգեկան մեծ բաստրաբութիւն կ'զգացի տեսնելով  
գիւղեր և քաղաքներ կազմակերպական ցանցերով պա-  
տուծ :

Ահա ոցովէս յեղափոխական եղայ :

## ՎԵՐԶ

ՀՀ Ազգային գրադարան



NL0348724

## ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

1. Քեզարձակ Թարողության Առաջապահութիւն.—673 էջ,  
իւ և 120 պատկեր, (Աւանդիչներու, ուսուաղներու, ծնողնե-  
րու, և գլորցական բժիշկներու համար)։ Դին 15 ֆրանք  
Տաճկաստանի համար վեղջուած՝ միայն 20 դրամ։
2. Ժողովուրդին Շատեկամները.—Հայ Յեղափախական կեան-  
քներ, չորս գործադրութեամբ որոտաւ։ Դին 5 դրամ։
3. Օւելումներու Անոնքը.— (Յմագլու մինչեւ 15 տարեկան  
հասակը), վեղջուած՝ Դին 3 դրամ։
4. Առջիսն մը Օթօստակարամբ.— (Ոլոյ) Դին 5 դրամ։
5. Փունչ Կիառակուն.— (Չուռի, երազի, քառչրջութեան և  
այլնի մոռանու), Դին 2 դրամ։
6. Վասոս.— (Ոլոյակ), Դին 1 դրամ։
7. Ճակատագիր.— (Ոլոյակ), Դին 1 դրամ։
8. Վարժապետին Պատօնության Ուեր.— (Ոլոյակ), Դին 1 դրամ։
9. Միուլ և Գրիգոր.— (Ոլոյակ), Դին 1 դրամ։
10. Մարինու թէ Հայիսոնուսու— (Ոլոյ), Ապառանէ։
11. Մարդկարանի առնեանին Խօսնութիւն.— (Հակոբուա-  
լուն), Ապառանէ։
12. Աւշելի և Ազնուութիւնը.— Ապառանէ։
13. Համիսի Օւելին.— Շրուագիւր Հայ Յեղափախական կեան-  
քներ, Պատկեր 10 ֆլիմիսուն, Դին 1 դրամ։

ԳՐԱ 1 ԴՐԱՄ.